



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

8  
5-22

118

7011

MS 2003

50 -  $\alpha$  ?.

$$\underline{8 \text{ (0) } 82}$$

— 8 —

5-22 w

38

## ՚ԱՂԿԱՔԱԴ

三

ԹԱՐԳՄԱՆԵԱՅ

ԿԱՐԱՊԵՏ ԳԱՐԱԳԱՇ



NEW YORK N.Y.  
152 EAST 34th STREET  
HIGHLIGHT EVANGELICAL CHURCH

MADAME VICTOR HUGO

SOUVENIR DE SES NOCES.

Le jour où cet époux, comme un vendangeur ivre,  
Dans son humble maison t'entraîna par la main,  
Je m'assis à la table où Dieu vous menait vivre,  
Et le vin de l'ivresse arrosa notre pain.

La nature servait cette amoureuse agape;  
Tout était miel et lait, fleurs, feuillages et fruits,  
Et l'anneau nuptial s'échangeait sur la nappe,  
Premier chainon doré de la chaîne des nuits!

Psyché de cette cène où s'éveilla ton âme,  
Tes yeux noirs regardaient avec étonnement,  
Sur le front de l'époux tout transpercé de flamme,  
Je ne sais quel rayon d'un plus pur élément:

C'était l'ardent brasier qui consume la vie,  
Qui fait la flamme ailleurs, le charbon ici-bas!  
Et tu te demandais, incertaine et ravie:  
Est-ce une âme? Est-ce un feu?... Mais tu ne tremblais pas.

Et la nuit s'écoulait dans ces chastes délires,  
Et l'amour sous la table entrelaçait vos doigts,  
Et les passants surpris entendaient ces deux lyres,  
Dont l'une chante encore, et dont l'autre est sans voix...

Ա.Ռ.

ՏԻԿԻՆ ՎԻՔԹՈՌ ՀԻՒԽՈ

ՅԻՇԱՏԱԿ ՀԱՐՍԱՆԵԱՑՆ

Յաւուր յորում վեսայն այն՝ որպէս արբեալ ոք աղեկութ՝  
Ի խոնարհն իւր 'ի տուն ըզքեղ ձըգեաց ըզձեռանէ,  
Բաղմեցայ 'ի սեղանն յոր զքեղ Աստուած ածէր առ կեանս,  
Եւ անապակն արբեցութեան դինին ըզմեր առողեաց հաց :

Հարկանէր բնութիւն ըսպաս սիրապատարն այն ասդապաց .  
Ա.մենայն ինչ մեզր էր անդ՝ կաթն եւ ծաղիկ՝ սաղարթ՝ պըսուզ .  
Մասանին հարսանեկան վոխանակէր ընդ մատանւոյն ,  
Ծըդթացին գիշերաց առաջին օդ ոսկեղինիկ :

Փոխքէ ընթրեացն այնոցիկ, ուր արծարծեալ զարթեաւ հողիդ ,  
Ա.չկունք քո թոյրաթուխը նըկատէին հիացմամբ ,  
Ի ճականն անդ վեսային՝ յոր բոց համակ անցանէր թափ՝  
Որպիսի ինչ չըգիտեմ ճաճանչ տարեր մաքրագունի :

Խարոյին էր այն հրաբորոք որ ըսպառեալ ծախէն ըզկեանս ,  
Որ ըզբոց կայծականց այլուր գործէ, զածուխն աստէն .  
Եւ դու ընդ միտարդ ասէիր, տարակուսեալ եւ այլ յայլմէ .  
Հոգի արդեօք է այդ կամ հուր . . . Բայց ոչ զդողի հարկանէիր :

Եւ սահեալ անցանէր գիշերն 'ի սուրբ յայն զառանցանս .  
Սէր ըզմատունադ ընդ իրեար զուգախառնէր ընդ սեղանով ,  
Եւ անցաւորք զարմացեալք կային կըրկին քնարացն 'ի լուր ,  
Յորոց մին երգէ տակաւ, եւ միւսն անձայն կայ եւ լըոիկ :

Et quand du dernier vin la coupe fut vidée,  
J'effeuillai dans mon verre un bouton de jasmin;  
Puis je sentis mon cœur mordu par une idée,  
Et je sortis d'hier en redoutant demain!

.....

Et maintenant je viens, convive sans couronne,  
Redemander ma place à la table de deuil;  
Il est nuit, et j'entends sous les souffles d'automne  
Le stupide Océan hurler contre un écueil!

N'importe; asseyons-nous! Il est fier, tu fus tendre!  
— Que vas-tu nous servir, ô femme de douleurs?  
Où brûlèrent deux coeurs, il reste un peu de cendre:  
Trempons-la d'une larme! -- Et c'est le pain des pleurs!

LAMARTINE

5 Juin 1856

Եւ յորժամ վերջին գինւոյն քաժակ հատեալ դատարկեցաւ,  
Ըզկոկոնի յասմըկան թերժու յիմ գաւաթ թօթափեցի.  
Եւ ըղիրաս ըղգացի յետոյ խոկմամբ իւիք խածեալ,  
Եւ ելի յերիկէն՝ ահարեկեալ վասըն վաղուին:

.....

Եւ ահա դամ կոչնական ես արդ կապուտ 'ի պըսակէ,  
Ի սըգոյ սեղամն անդրէն խընդրել զտեղին իմ վերըստին.  
Ե զիշեր, եւ լու լինի ինձ ընդ շնչովք աշնանայնովք  
Ապուշն Ովկիան՝ ոռնամըռունչ կոծեալ ընդ խութ :

Զի փոյթ, եկամք, բազմեսցուք: Նա իրովստ է դու եղեր գողարիկ.  
— Զինչ արդեօք պաշտեսցես այսօր դու մեղ, ով կլն ցաւոց.  
Ուր կըրկին ճենձերեցան սիրտք՝ անդ մընայ խոն մի աճիւն.  
Յարտօսըր մի թացցուք մեք դայն. Եւ իցէ այն հայն արտասուաց :

ԼԱՄԱՐՏԻՆ

5 Յունիս 1856

BLESSURE

A .....

Il est de ces beaux yeux qui font défaillir l'âme,  
 Qui mettent la folie au cerveau le plus sain;  
 Qui troublent tout en vous, raison, ferme dessein;  
 Qui vous rendent semblable à la mobile lame;

Qui dardent, vrais soleils, de longs rayons de flamme;  
 Qui, ruches de regards, en lancent un essaim;  
 Qui, certains de leurs coups, vous traversent le sein,  
 Accrés et brillants comme une double lame.

Il est des cœurs naïfs, tendres et palpitants,  
 Qui, déchirés ainsi, saignent longtemps, longtemps,  
 Et ne peuvent fermer leur blessure imprévue.

Ces yeux dont les regards vous blessent à ce point,  
 Ces yeux, vous les avez; et moi qui vous ai vue,  
 Moi, j'ai le pauvre cœur qui ne s'en guérit point.

BOULAY-PATY



ՎԵՐՔ

ԱՌ .....

Են աչկունք գեղեցիկը որք ըգհոգւով բերեն թալուկ,  
 Որ զիօլութիւն արկանեն յառողջադոյն խելապատակ.  
 Որ զամննայն ինչ 'ի մեզ խոռվին, ըզբան, զխորհուրդ հաստատ,  
 Որք ըզմեզ երերուն կացուցանեն նըման ալոյ :

Որք հատանեն, ճշմարիտ արվիք, բոցոյ ճաճանչս երկար,  
 Որք՝ փեթակը հայեցուածոց՝ հոյլս արձակեն ակնարկութեանց .  
 Որք վատահք յիւրեանց հարուածս, ընդ լանջըս մեր անցանեն թափ,  
 Սըրամըխեալք եւ շողոզունք զերդ երկսայրի պողովատիկ :

Են սիրոք անկեղծիկը, գորովալիցք եւ բարախունք,  
 Որք այսպէս խոցահարեալք՝ արիւնանան երկար երկար,  
 Եւ 'ի կընքեւ ըզյեղակարծ զիւրեանց ըզվէրս են անկարողք :

Զաչկունսն այն՝ ոյց հայեցուածք ըզմեզ այնչափ վիրաւորեն՝  
 Դու զաչկունսըն զայնոսիկ ունիս, եւ ես՝ որ զքեզ տեսի՝  
 Ես՝ ըզհեքն ունիմ ըզսիրտ որ 'ի նոցունց մընայ անբոյժ :

ՊՈՒԼԵՅ-ԲԱԹԻ



A LA BEAUTÉ

Beauté, ne chéris pas quelque vulgaire humain !  
 Fais éclore au soleil la rose parfumée !  
 Au talent qu'on admire, unis ta grâce aimée;  
 Aujourd'hui fais-le vivre, et vis par lui demain !

Tends ta main lisse et blanche à quelque illustre main !  
 Au souffle d'un cœur fier tiens ton âme allumée !  
 Choisis-le bien ce nom dont tu seras nommée !  
 Qu'avec le grand, le beau contracte un noble hymen !

La beauté pour époux doit avoir le génie !  
 O femme, comprends donc cette sainte harmonie,  
 Alliance qui seule a la durée en soi !

Qu'il te vaille, ô beauté, l'être à qui tu te livres !  
 Adore le poète; et tu verras ses livres  
 Eterniser les vers qu'il aura faits pour toi !

BOULAY-PATY

ԱՐ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆ

Մի գհասարակ զոք մահացու սիրեսցիս, ով գեղեցկութիւն։  
 Տնտը անուշահոտ վարդին վըթթել ՚ի յարեւու։  
 Բնդ հանճար յոր զարմանամք, զօդեա զշնորհսըդ սիրելիս։  
 Ըզնա դու կեցն այսօր, եւ կեաց վաղիւ նովաւ։

Զձեռնդ ողորկ եւ ըսպիտակ, կարկառ առ աջ ականաւոր։  
 Խրոխտ եւ վեհ սըրտի ՚ի շունչ կալ ըդհողիդ վառ եւ բորբոք։  
 Բարտոք ընարեա դու զանուն յոր անուանեալ յորջորջիցիւ։  
 Գեղեցիկն ընդ մեծին ազնըւական կոհսցէ հիմէն։

Գեղեցկութեան է արժան զհանճար ածել իւր ՚ի փեսայ։  
 Ո՛վ կի՞ լեր խելամուտ դաշնակութեանս այսմիկ սըրբոյ։  
 Դաշն ուխտի որ միայն ունի յինքեան զանողութիւն։

Քեզ արժանի լիցի, ով գեղ, էակն ում տաս դու զանձնն քո։  
 Պաշտեսջիր ըդքերթող եւ ըշնորին տեսցիս զմատեանս  
 Յանմահութիւն ըզտաղն ածել զոգեալսըն քեզ առ ինմանէն։

ՊՈՒԼԵՑ-ԲԱԹԻ

OH! LA CONNAISSEZ-VOUS?

Oh! la connaissez-vous ? Elle est grande, elle est blanche;  
 Elle a de petits pieds, de longs doigts ravissants,  
 Elle rêve, le soir, sous les bois gémissants;  
 Elle chérit les vers où l'âme à flots s'épanche;

Sous le poids de son cœur son jeune corps se penche;  
 Son étrange beauté ne parle point aux sens;  
 Sa démarche timide a des pas languissants;  
 Son haleine a la fraîche odeur de la pervenche;

Elle a la bouche rose, et des mots expressifs;  
 Elle a de grands yeux noirs en amande et pensifs,  
 Avec un front de lis sous sa tresse dorée.

Oui, mais, ô désespoir dont je deviendrai fou !  
 Je ne la connais point, cette belle adorée.  
 Elle est bien loin, là-bas . . . bien loin . . . je ne sais où !

BOULAY-PATY

Ո՞Շ, ԸՉՆԱ ՃԱՆԱԶԻՑԵ՞Ք

Ո՞Շ, ըջնա ճանաչիցէք : Մեծահասակ է եւ սպիտակ .  
 Ոտս ունի մանրիկս , մատունս երկայն զարմանագեղ .  
 Յերազէ երեկորին յանտառս մայրեաց հեծեծամոռւնչ .  
 Սիրէ ըղտազմ՝ յոր զեղու ուղիվնահոս հոգին յորդոր :

Ընդ բեռամբ սրբոին կըքեալ հակի մարսմնըն դեռաբոյս .  
 Զաղղէ բջնաւ ըզդայութեանց դեղեցկութիւն իւր նորասքանչ .  
 Երկընչոտ գնացից իւրոց են քայլափոխք նըւաղականք .  
 Շունչն՝ ըզդովագին ունի ըզբոյր կուսածաղկին .

Վարդափիթիթ ունի բերան եւ ասացուածս աղղողական .  
 Նըշաձեւս ունի խոհուն աչկունըս մնծ եւ թոյրաթուխս .  
 Ծնող վարսիւք ոսկեղինօք ծածկեալ ճակատ շուշանափայլ :

Այո՛, բայց նկ անյուսութեանս՝ որ խելացնոր զիս արասցէ ,  
 Ըզնա բջնաւ ճանաչեմ ոչ , ըղպաշտեցեալն այն գեղաղէշ .  
 Հեռի յոյժ է , 'ի բացեայ անդ . . . յոյժ հեռի . . . չըդիտեմ ուր :

ՊՈՒԼԵՑ-ԲԱԹԻ

VERS SUR UN ALBUM

Le livre de la vie est le livre suprême  
Qu'on ne peut ni fermer ni rouvrir à son choix;  
Le passage attachant ne s'y lit pas deux fois,  
Mais le feuillet fatal se tourne de lui-même:  
On voudrait revenir à la page où l'on aime,  
Et la page où l'on meurt est déjà sous nos doigts!

LAMARTINE

ՏԱՐԱ ԳՐԵԱԼՔԻ ՅՈՒՇԱՏԵՏՐԻ ՄԻՈՒՄ

Կենացըն զըպրութիւն՝ է գերադոյնըն մատեան  
Զոր չէ ումեք ըստ հաճոյս խըփնլ եւ կամ բանալ անդրէն .  
Ոչ ըղիատուածն յանկուցիչ ընթեռնու ոք կըրկին անգամ ,  
Այլ օրհասական սակայն քարտէջն ինքնին դառնայ .  
Կամի մարդ վերըստին դալ այսրէն յէջն յորում միրէ ,  
Եւ էջն յոր մեռանիմք՝ կայ ընդ մատամբք մերովք արդէն :

ԼԱՄԱՐԹԻՆ

A UN CHEVEU BLANC

O premier cheveu blanc de sa tête dorée,  
 Pauvre cheveu flétri du côté de son cœur,  
 O toi qu'a fait vieillir bien moins le temps vainqueur  
 Que le sentiment vrai de cette âme adorée,

Je lis dans ta pâleur une histoire ignorée  
 D'un amour trop profond pour ce monde moqueur.  
 Tu sembles un accord resté d'un divin cœur.  
 Que ta blancheur par moi soit toujours honorée !

Combien il a fallu de langoureux souci,  
 Cheveu d'un jeune front, pour te changer ainsi,  
 Dans de si blonds cheveux, à l'âge de la joie !

Chaque tendre penser que tu me fais venir  
 Est un son triste et doux; et ta neigeuse soie  
 Sert de corde argentée au luth du souvenir.

BOULAY-PATY

ԱՌ ՀԵՐ ՄԻ ՍՊԻՏԱԿ

Ո՞վ առաջին ըսպիտակ հեր՝ ոսկեղինիկ իւրոյ գըլիոյն ,  
 Թըշուառ հեր , թառամեալ խամրեալ սըրտին ի կողմանէ ,  
 Ո՞վ զրո ոչ այնչափ ծերացոյց ժամանակին կար յաղթական ,  
 Որչափ անսուտ ըզգացումն հոգւոյն այնմիկ պաշտեցելոյ :

Ընթեռնում 'ի արժդունեալ մոյնդ անձանօթ ինչ պատմութիւն ,  
 Սիրոյ ում ոչ հասու լինել բաւէ աշխարհս այս այլանող .  
 Թըւիս նըւագ մընացեալ յաստուածային երգոց պարուց .  
 Պատուեսցի յարաժամ սպիտակութիւն քո առ յինէն .

Որքանեաց պէտք եղեն խանդաղակաթ հոդածութեանց ,  
 Նորածաղիկ ճակատու հեր , առ ի փոխել այսպէս ըղքեզ՝  
 Ի մէջ այնքան դեղձան վարսից , յուրախութեան հասակին ախ :

Մէն մի խորհուրդ գորովալից զոր դու ի միտս իմ արկանես ,  
 Է ձայն տըխուը եւ անուշակ , եւ ձինախառըն քո մետաքս .  
 Արծաթեղէն լիցի թել փանդոան ուշոյ յիշատակի :

ՊՈՒԼԵՅ-ԲԱՐԻ

Ove un soave sguardo, un dolce riso  
 Sfavilla, ivi m'appar la donna mia,  
 E a que' noti segnali io la ravviso,  
 Benchè ahi! tanto da me lontana or sia.

Tra il popol denso ne' teatri assiso,  
 O musica mi vinca o poesia,  
 Da tutte umane qualità diviso  
 Vola il pensiero a lei per corta via.

Tra le fronde di tacita foresta  
 Se un raggio trapelar di luna io miro,  
 Mi par vederla che mi guardi mesta.

Allor più tra le folte ombre m'aggiro,  
 Le parlo, nè risponde ella all'inchiesta,  
 Ma sul core mi piomba il suo sospiro.

LUIGI CARRER

Ուր քաղցուենի նայեաց, ուր ծաղր անուշակ  
 Փայլատակէ, տիկինն իմ լնձ երեւի,  
 Եւ յայն ծանօթ նըշանս ըղնա ճանաչեմ,  
 Թէպէտ այնչափ այժմ, ոհ, հեռի է յինէն:

Ընդ խուռնախիտ նըստեալ ամբոխն ի թառերս,  
 Ի նըւագաց՝ կամ ի տաղից թէ յաղթիմ,  
 Ի բնաւ՝ զատեալ հանդամանաց մարդկայնոց  
 Միտք իմ սլանան առ լնքն ընդ սուղ ճանապարհ:

Թէ ընդ սաղարթս անձայն եւ լուռ անտառի  
 Նըշմարիցեմ կաթեալ նըշոյլ լնչ լուսոյ,  
 Թուխմ տեսանել զնա զի հայի յիս տըրտում:

Յայնժամ ընդ թաւ եւս ընդ ըստուերս ես յածիմ.  
 Խօսիմ առ նա, հարցմանս չըտայ պատասխան,  
 Բայց ըզսրտիւս հառաջք նորին ծանրանան:

ՀՈՒԽԱԿ ԳԱՐԵՔ



A SE STESSO

Or poserai per sempre,  
 Stanco mio cor. Peri l'inganno estremo,  
 Ch' eterno io mi credei. Peri. Ben sento,  
 In noi di cari inganni,  
 Non che la speme, il desiderio è spento.  
 Posa per sempre. Assai  
 Palpitasti. Non val cosa nessuna  
 I moti tuoi, nè di sospiri è degna  
 La terra. Amaro e noia  
 La vita, altro mai nulla; e fango è il mondo.  
 T'acqueta omai. Dispera  
 L'ultima volta. Al gener nostro il fato  
 Non donò che il morire. Omai disprezza  
 Te, la natura, il brutto  
 Poter che, ascoso, a comun danno impera,  
 E l'infinita vanità del tutto.

LEOPARDI

ԱՐ ԱՆՁՆ ԻՒԹ

Ոյժմ հանգիցես ի սպառ, ով սիրտ խմ խոնջեալ:  
 Կորեան պատիրքն յետին՝ զոր եռ կարծէի  
 Անմահականս: Կորեան: Կարի քաջ ըզդամ,  
 Թէ ի մեղ քաղցր եւ սիրային պատրանաց:  
 Ոչ յոյսն եւեթ այլ եւ փափագն իսկ շիջաւ:  
 Հանդիբ ի սպառ: Կարի իսկ շատ տրոփեցեր:  
 Զիք ինչ քոյոցըդ բարախմանց արժանի,  
 Եւ ոչ երկիրս հառաջանաց է արժան:  
 Կեանք չեն ինչ այլ՝ բայց դառնութիւն եւ տաղտուկ:  
 Տիղմ է աշխարհ: Այսուհետեւ հանգարտեաց:  
 Յուսակըսուը լեր ըզվերջին զայս նըւագ:  
 Բազդ զմեռանել լոկ պարզեւեաց մեր սեռի:  
 Այսուհետեւ անարդեա զանձն, ըզբնութիւն,  
 Ըզզօրութիւնն այն անհեթեթ՝ որ թաքուն  
 Տիրէ ի վեաս հասարակաց եւ ի տոյժ,  
 Եւ զանսահման ունայնութիւն ըլնաւից:

ԼԵՂՈՓԱՐՏԻ

Ceux qui vivent, ce sont ceux qui luttent; ce sont  
Ceux dont un dessein ferme emplit l'âme et le front,  
Ceux qui d'un haut destin gravissent l'âpre cime,  
Ceux qui marchent pensifs, épris d'un but sublime,  
Ayant devant les yeux sans cesse, nuit et jour,  
Ou quelque saint labeur ou quelque grand amour.  
C'est le prophète saint prosterné devant l'arche,  
C'est le travailleur, pâtre, ouvrier, patriarche,  
Ceux dont le cœur est bon, ceux dont les jours sont pleins,  
Ceux-là vivent, Seigneur! Les autres, je les plains.  
Car de son vague ennui le néant les enivre,  
Car le plus lourd fardeau, c'est d'exister sans vivre.  
Inutiles, épars, ils traînent ici-bas  
Le sombre accablement d'être en ne pensant pas.  
Ils s'appellent vulgus, plebs, la tourbe, la foule.  
Ils sont ce qui murmure, applaudit, siffle, coule,  
Bat des mains, foule aux pieds, bâille, dit oui, dit non,  
N'a jamais de figure et n'a jamais de nom;  
Troupeau qui va, revient, juge, absout, délibère,  
Détruit, prêt à Marat comme prêt à Tibère,  
Foule triste, joyeuse, habits dorés, bras nus,  
Pêle-mêle, et poussée aux gouffres inconnus.  
Ils sont les passants froids, sans but, sans noeud, sans âge;  
Le bas du genre humain qui s'écroule en nuage;  
Ceux qu'on ne connaît pas, ceux qu'on ne compte pas,  
Ceux qui perdent les mots, les volontés, les pas.  
L'ombre obscure autour d'eux se prolonge et recule;

Այսոքիկ կեան՝ որ մըրցեալ պատերազմին. կեան այնոքիկ,  
Զոյց խորհուրդ իմն հաստատուն լընու գհողին եւ ըզճակատ,  
Որք բարձու ճակատադրի մագլեն ՚ի վեր ընդ ծագ գըմնեայ,  
Որք գընան մըրտախոհք, հարեալք վըսեմ ի նըպատակ,  
Ունելով հանդէպ աչաց, անդուլ ըղոփւ եւ ըզդիշեր,  
Կամ զերկ ինչ սըրբութեան եւ կամ ըզմեծ տարիումն սիբոյ,  
Տեսանողն սուրբ անկեալ տապանակին առաջի,  
Աշխատաւորն, անդէորդ կամ գործաւոր կամ հայրապետ,  
Որոց սիրան է բարի, ոյց թաթաղուն մի են աւուրք,  
Կելով կեան այնոքիկ, Տէր · այլոց բնաւից կարդամ աւաղ.  
Զի ոչնինչ միւր տարտամ տաղտուկ զնոսին արրուցանէ,  
Զի անկեանք գոյութիւն է ծանրապոյնն ի բեռամց.  
Անօգուտք, վայրավատինք, ձըդեալ տանին աստէն ընդ քարշ  
Բզմթազգած անձկութիւն անմըռտածող կենդանութեան.  
Յորջորջին խուժան, ոստիկ, խառնիճաղանջ կամ բազմամբոխ,  
Են որ ինչ մըռմըռայ, ծափս հարկանէ, սուլէ, հոսի,  
Կայթէ ձեռօք, յօրանջէ, կոխէ, ասէ այս կամ ոչ.  
Երբէք նորա չիք կերպարան եւ բնաւ չունի երբէք անուն.  
Հօտ որ երթայ, դառնայ, դատէ, առնէ խորհուրդ եւ արձակէ,  
Քանդէ, յօժար ի Մարա որպէս յօժար եւ ի Տիբեր.  
Ամրոխ թախծեալ, խընդալից, ըզգեստք ոսկի, թեւք հոլանիք,  
Խառն ի խուռն եւ մըդեալ կուռ յանձանօթ վիհս անդընդոց:  
Անցաւորք են ցուրտք, անզօղք, անմըպատակք եւ անհասակք,  
Բաստիճնքն մարդկային ազգի վիուզեալք ամպանըման,  
Որք ոչ ճանաչին, որք ի համար անկանին ոչ,  
Որք ըզբառս եւ ըզկամս, ըզքայլս ոսից կորուսանեն.  
Հստուեր մըռայլ ըզնոքօք շուրջ յերկարի եւ նահանջէ.

Ils n'ont du plein midi qu'un lointain crépuscule,  
Car, jetant au hasard les cris, les voix, le bruit,  
Ils errent près du bord sinistre de la nuit.

Quoi ! ne point aimer ! suivre une morne carrière  
Sans un songe en avant, sans un deuil en arrière !  
Quoi ! marcher devant soi sans savoir où l'on va !  
Rire de Jupiter sans croire à Jéhova !  
Regarder sans respect l'astre, la fleur, la femme !  
Toujours vouloir le corps, ne jamais chercher l'âme !  
Pour de vains résultats faire de vains efforts !  
N'attendre rien d'en haut ! ciel ! oublier les morts !  
Oh ! non, je ne suis point de ceux-là ! grands, prospères,  
Fiers, puissants, ou cachés dans d'immondes repaires,  
Je les fuis, et je crains leurs sentiers détestés ;  
Et j'aimerais mieux être, ô fourmis des cités,  
Tourbe, foule, hommes faux, cœurs morts, races déchues,  
Un arbre dans les bois qu'une âme en vos cohues !

Paris, Décembre 1848

VICTOR HUGO

Ըղհեռաւոր լոկ վերջալոյս ունին պայծառ միջօրէի ,  
Զի յախուռն արձակեալ շըշուկ եւ ձայն եւ աղաղակ ,  
Թափառին մահագուշակ՝ մերձ ի դարափըն գիշերոյ :

Զիմրու . ոչ սիրել բընաւ . ընդ ասպարէզ երթալ տրխուր ,  
Չունելով ի հանդիպոյ երազ , ոչ սուդ ինչ ի յետկոյս .  
Զիմրու . գընալ առաջի անձանց , անդէտք թէ ուր երթամք ,  
Ծաղր առնել զԱրամազգաւ , ոչ յԵհովա հաւատացեալ .  
Անպատկառ արձակել ակն յաստեղս , ի կին եւ ի ծաղիկ .  
Միշտ ըգ՛ետ կըրթիլ մարմնոյն , ըգ՛ողին ոչ խընդրել երբէք ,  
Վասն ունայն արդեանց յունայն թեւակովսել 'ի Ցըդնութիւն .  
Չունել իմիք ակն 'ի վերուստ , երկինք , զմեռեալս մոռանալ .  
Ո՞հ , ոչ , ես չեմ ի նոցանէ . իցեն նոքա մեծք , բարեբասաք ,  
Գուողք , հըզօրք կամ ի պիղծ որջըս զօղեալք . խուսեալ փախչիմ  
ի նոցանէ , եւ յատելեաց խիթամ նոցին ճանապարհաց ,  
Եւ առաւել լաւ իցէ ինձ գոլ , ով մըրջիւնք դուք քաղաքաց ,  
Խառնաղանջ , ամբոխ , արք կեղծք , մեռեալ սիրաք , ցեղք վատթարացեալք ,  
Ծառ մի յանտառըս մայրեաց՝ քան թէ հողի ի ձեր խուժան :

Բարիզ , գեկտեմբեր 1848

ՎԻՔԹ-ՕՐ ՀԻՒԿՈ

Ov'è il dolce sorriso, e la giuliva  
 Aria del volto, ond' eri tu si bella,  
 Quando sotto una vite che fioriva  
 Te vidi in prima allegra virginella?

Or non più l'aér mattutino avviva,  
 Armonizzando, tua gentil favella,  
 Come quando sonar lunge s'udiva  
 Di lieti canti la romita cella.

Oh söavi memorie! Or ami i foschi  
 Viali, e muta siedi all'ombre meste;  
 Muta, e col pianto la tua doglia allievi.

Oh poggi! oh fonti! oh solitarii boschi!  
 Dovean le gioie mie fuggir si preste?  
 Ah che i felici di son i più brevi!

LUIGI CARRER

Ո՞ւր է ժըպիան այն քաղցրունակ եւ զըւարթ  
 Տեսիլ դիմաց, յոր դու այնչափ գեղեցիկ  
 Եկ՝ յորժամ ընդ ծաղկաւէտ ընդ որթով  
 Բղքեղ ի նուագ տեսի նախկին, կոյս ուրախ :

Ոչ եւս արդ սիւդ առաւօտին արծարծէ՝  
 Դաշնակելով՝ ըղբընքշենի քո բարբառ,  
 Որպէս յորժամ յունկըն հընչէր ի բացեայ  
 Զըւարթ երգովք՝ առանձնակայն օթեւան :

Ո՛վ յիշատակը քաղցունք : Զուղիս արդ նըսեմ  
 Սիրես, եւ լուռ բազմիս յըստուերըս տըխուր .  
 Լուռ, եւ յարտօսր ըդքոյդ մեղմնս դու ըզմիշտ :

Ո՛վ լերինք, նվ աղբերք, մայրէք մենաւորք,  
 Ա՞յսքան արագք բերկրանքս էին խուսելոց :  
 Ո՞չ զի՞ աւուրք երջանիկը են կարճագոյնք :

ԼՈՒԻՏԱՆ ԳԱՐՐԵՐ

O vegghi o dorma, a me sempre dinanzi  
 Vieni, conforto dell'afflitto core;  
 Che dico:vieni? In me pur sempre stanzi,  
 Parte della mia vita e la migliore.

E già sorgi leggiadra, e già t'avanzi,  
 E teco insiem co'suoi palpiti amore:  
 La chioma ecco e la fronte, i vivi occhi, anzi  
 Le vive stelle, e il bel bruno colore.

Ecco il collo, ecco il petto, e quella mano  
 Morbida e breve, che accennando parmi  
 Dir voglia:fedel mio, che indugio è questo?

Ond'io dai duri miei lacci lontano  
 Credo volarne, e a te presso posarmi,  
 In te vivo soltanto e morto al resto.

LUIGI CARRER



Թէ հըսկիցես թէ իքուն, միշտ իմ հանդէսպ  
 Գաս՝ մըխիթար տըրտմեցելումըս սըրտի.  
 Զինչ ասեմ, գաս : Դու հանապաղ իսկ ես յիս,  
 Ո՞վ լաւագոյն իմոց կենացըս հատոր :

Ու ահա յառնես չըքնաղ, խաղաս դու յառաջ,  
 Եւ սէր իւրովքըն բարախմամբք զրյդ ընդ քեզ .  
 Ահա հերաց վարսքն եւ ճակատ, աչք աշխայժք՝  
 Աստղունքն այն վառ եւ գեղեցիկ գոյնըն թուխ :

Ահաւասիկ ուլն, ահա ծոց եւ ձեռն այն  
 Քընքուշ եւ մանր՝ որ նշանելով ինձ թըւի  
 Կամել ասել. «Ըզմի յամես, բարեկամ» :

Ուստի հեռի յլմոց ես խիստ կապանաց  
 Կարծեմ թըուչիլ եւ մերձ առ քեւ դադարել .  
 Ի քեզ միայն կեամ եւ մեռեալ եմ այլոց :

ԼՈՒԻՍԻ ԳԱՐՐԵՐ



Ave, dea, moriturus te salutat.

La mort et la beauté sont deux choses profondes  
 Qui contiennent tant d'ombre et d'azur, qu'on dirait  
 Deux sœurs, également terribles et fécondes,  
 Ayant la même énigme et le même secret.

O femmes, voix, regards, cheveux noirs, tresses blondes,  
 Vivez, je meurs! Ayez l'éclat, l'amour, l'attrait,  
 O perles que la mer mêle à ses grandes ondes,  
 O lumineux oiseaux de la sombre forêt!

Judith, nos deux destins sont plus près l'un de l'autre  
 Qu'on ne croirait, à voir mon visage et le vôtre;  
 Tout le divin abîme apparaît dans vos yeux.

Et moi, je sens le gouffre étoilé dans mon âme;  
 Nous sommes tous les deux voisins du ciel, madame,  
 Puisque vous êtes belle et puisque je suis vieux.

VICTOR HUGO

Ողջին քեզ աստուածուհի, օրչուսականն ողջունէ զքեզ:

Մահ, գեղեցկութիւն երկու են իրք ամենախորք,  
 Որք յիշքեանըս պարփակեն այնչափ ըստուեր, այնչափ կապոյտ,  
 Զի գողցես քորք են երկուք, դոյդ սոսկալիք եւ բեղմնաւորք,  
 Ունելով ըզմի եւ նոյն առեղծըւած, ըզնոյն գաղտնիս:

Ո՛վ կանայք, ձայնք, հայեցուածք, հերք թոյրաթուխք, հիւսակք խարտեաչք,  
 Կեցչիք դուք, ես մեռանիմ: Լիցին ձեզ փայլ՝ սէր եւ հրապոյր,  
 Ո՛վ մարդարիսք՝ դոր խառնէ ի մեծ կոհակըն Ովկիան,  
 Ո՛վ թըռչունք լուսատարմիկք նըսեմաստուեր ծառաստանին:

Յուղիթ, երկու ճակատագիրք մեր առաւել են հուսկք միմեանց  
 Քան դոր մարդիկ կարծիցեն, զիմ կերպարանս տեսեալ եւ զքոյդ.  
 Աստուածային անդունդքն ողջոյն յականողիս քո երեւին:

Իսկ ես ի հոգիս զաստեղաղարդն ըզդամ ըզվիհ .  
 Երկաքանչիւր, ով ավելին, մեք եմք երկնից սահմանակիցք,  
 Քանդի դու ես գեղեցիկ եւ ես անցեալ զաւուրք եւ ձեր:

ՎԻՔԹՈՒ ՀԻՒԿՈ

MICHEL - ANGE

Que ton visage est triste et ton front amaigri,  
Sublime Michel-Ange, ô vieux tailleur de pierre !  
Nulle larme jamais n'a mouillé ta paupière:  
Comme Dante, on dirait que tu n'as jamais ri.

Hélas ! d'un lait trop fort la Muse t'a nourri,  
L'art fut ton seul amour et prit ta vie entière;  
Soixante ans tu courus une triple carrière  
Sans reposer ton cœur sur un cœur attendri.

Pauvre Buonarotti ! ton seul bonheur au monde  
Fut d'imprimer au marbre une grandeur profonde,  
Et, puissant comme Dieu, d'effrayer comme lui :

Aussi, quand tu parvins à ta saison dernière,  
Vieux lion fatigué, sous ta blanche crinière,  
Tu mourus longuement plein de gloire et d'ennui.

AUGUSTE BARBIER

ՄԻՔԵԼ ԱՆՁԵԼՈՅ

Զի՞ արլսուր են կերպարանք քո եւ ճակատ քոյին ծընդեալ,  
Միքել Անձելոյդ վըսեմ, ով քարակովորդ ծերունի .  
Զարտուանունըս քոյին ոչ մի արտօսը եթաց երբէք .  
Զերդ Տանթէ՛ գողցես ըընաւ երբէք զու ոչ ծիծաղեցար :

Աւաղ, կարի զօրաւոր կաթամբ սընոյց ըզքեղ Մուսա .  
Սրուեսան եղեւ միակ քո սէր՝ եւ առ ըզկեանսըդ բովանդակ .  
Վաթսուն ամ հատեալ անցեր զեռատեսակ դու ասպարէզ,  
Ոչ ըզմիրաըդ հանգուցեալ զգորովելով սլրախւ իւիք :

Ո՛վ հէք Պուօնարնդդի, քոյդ յաստիս լոկ երանութիւն՝  
Խորախորհուրդ լնչ մնծութիւն տըպաւորել եղեւ ի կուճ,  
Եւ՝ հըզօր որպէս զԱստուած՝ ահ արկանել հանգոյն նըմին :

Ուստի յորժամ զու հասեր ի յեղանակ քոյ ի յետին,  
Ծերդ առիւծ վաստակաբեկ, ընդ ըսպիտակ քոյով բաշով,  
Մեռար լնդ երկար, լցցեալ փառօք եւ տաղտկանօք :

ՕԿԻՒՍԹ ՊԱՐՊԻԵ

LA LUTTE

Chaque nuit, tourmenté par un doute nouveau,  
Je provoque le sphinx, et j'affirme et je nie . . .  
Plus terrible se dresse aux heures d'insomnie  
L'inconnu monstrueux qui hante mon cerveau.

En silence, les yeux grands ouverts, sans flambeau,  
Sur le géant je tente une étreinte infinie,  
Et dans mon lit étroit, d'où la joie est bannie,  
Je lutte sans bouger comme dans un tombeau:

Parfois ma mère vient, lève sur moi sa lampe  
Et me dit, en voyant la sueur qui me trempe:  
« Souffres-tu, mon enfant? Pourquoi ne dors-tu pas? »

Je lui réponds, ému de sa bonté chagrine,  
Une main sur mon front, l'autre sur ma poitrine:  
« Avec Dieu cette nuit, mère, j'ai des combats. »

SULLY PRUDHOMME

ՄՐՑՈՒՄՆ

Ըզդիշեր ամենայն տաճեալ ի նոր ինչ տարակոյս,  
Զայնատուր լինիմ Սփինքսեայ եւ հաստատեմ եւ ուրանամ . . .  
Սոսկալի եւըս կանգնի յաչս իմ ի ժամըս տրքնութեան  
Անծանօթն անհեթեթ որ յիմ դըլուս ցանդ յանախէ :

Անշըշունջ՝ աչք մեծամեծս բացեալք, անջահ ի խաւարի,  
Ըզհըսկայիւ պատասիլ փորձեմ անհուն զըրկարկութեամք,  
Եւ յանձուկն իմ անկողին, ուստի մերժեալ է խընդութիւն,  
Մըցեալ ոգորիսմ անշարժ որպէս ի դամբանի :

Երբեմն եկեալ մօրա՝ ի վերայ իմ ըզկանթեղ իւր ամբառնայ  
Եւ ասէ ցիս՝ տեսեալ ըզքիրտն որ զիս թացեալ ողողանէն,  
« Յաւէ քեզ, իմ որդեակ, առ իմէ ոչ նընջիցես դու : »

Պատասխանեմ նըմին յուզեալ ընդ բարութիւնըն թախծալից,  
Մի ձեռն յիմ ճակատ եւ միւսն յիմոց կըրծից վերայ.  
« Ընդ Աստուծոյ զայս զիշեր, մայր իմ, ես տամ պատերազմունս : »

ՍԻԿԱԿԻ ԲՐԻԿՕՄ

DÉDAIN

Yo contra todos y todos contra yo.  
Romance del Viejo Arias.

I

Qui peut savoir combien de jalouses pensées,  
De haines, par l'envie en tout lieu ramassées,  
De sourds ressentiments, d'inimitiés sans frein,  
D'orages à courber les plus sublimes têtes,  
Combien de passions, de fureurs, de tempêtes,  
Grondent autour de toi, jeune homme au front serein?

Tu ne le sais pas, toi!—Car tandis qu'à ta base  
La gueule des serpents s'élargit et s'écrase,  
Tandis que ces rivaux, que tu croyais meilleurs,  
Vont t'assiégeant en foule, ou dans la nuit secrète  
Creusent maint piège infâme à ta marche distraite,  
Pensif, tu regardes ailleurs!

Ou si parfois leurs cris montent jusqu'à ton âme,  
Si ta colère, ouvrant ses deux ailes de flamme,  
Veut foudroyer leur foule acharnée à ton nom,  
Avant que le volcan n'ait trouvé son issue,  
Avant que tu n'aies mis la main à ta massue,  
Tu te prends à sourire et tu dis: « A quoi bon? »

ՔԱՐՈՂԱԿ

Ես հակառակ տմենեցուն և ամենեքին հակառակ ինձ.  
Երդ հերուն Առնելու:

Ա.

Ո՛վ կարող իցէ դիտել՝ քանի՛ խորհուրդք նախանձաբեկք,  
Ատելութիւնք՝ զոր մախանք ժողովեցին ամեն ուրեք,  
Ծածուկ ոխութիւնք, թշնամութիւնք աներասանք,  
Փոթորիկք՝ բաւականք զվարեմագոյն կըքել զըլուիս,  
Քանի՞ն կիրք եւ կարիք, զայրուցք, մըրթիկք ամպրոպայոյզք  
Որոտան շուրջ ըդքեւ, ով պատանիդ դուարիթ ի ճակատ:

Դու զայդ անդիտանաս: Զի մինչ ոտիցդ ի գարշապարս  
Լայնացեալ ջախջախի որկոր օձից խարամանեաց,  
Մինչ ոսոխքն այնոքիկ՝ զորս լաւագոյնս համարէիր  
Խուռներամ զքեզ պաշտենն եւ կամ զանխուլ գալու ի զիշեր,  
Զարաշուք ծուղակս յոլով վորեն քայլիցդ ըզբաղելոց,  
Մտախոն նայիս դու այլուր:

Կամ թէ երբեմըն ցըհոգիդ ամբառնայցեն նոցին դոչիւնք,  
Թէ բարկութիւնդ ըզկըրկին բացեալ ըզթեւս իւր բոցեղէնս,  
Շանթահարել ըզկանձեալն յանունդ խընդրէ զնոցին խուժան,  
Մինչեւ հրաբըսին զելս իւր զըտեալ բերանացեալ,  
Մինչեւ տակաւին արկեալ քո ձեռն ի լախտ քոյին,  
Դու ի ժըպիտ հատանիս եւ ասես. « Զինչ իցէ օգուտ. »

Puis voilà que revient ta chère rêverie,  
Famille, enfance, amour, Dieu, liberté, patrie;  
La lyre à réveiller, la scène à rajeunir;  
Napoléon, ce dieu dont tu seras le prêtre;  
Les grands hommes, mépris du temps qui les voit naître,  
Religion de l'avenir !

II

Allez donc ! ennemis de son nom ! foule vaine !  
Autour de son génie épousez votre haleine !  
Recommencez toujours ! ni trêve, ni remord.  
Allez, recommencez, veillez, et sans relâche  
Roulez votre rocher, refaites votre tâche,  
Envieux ! — Lui poète, il chante, il rêve, il dort.

Votre voix qui s'aiguise, et vibre comme un glaive,  
N'est qu'une voix de plus dans le bruit qu'il soulève.  
La gloire est un concert de mille échos épars,  
Chœurs de démons, accords divins, chants angéliques,  
Pareil au bruit que font dans les places publiques  
Une multitude de chars.

Il ne vous connaît pas. — Il dit par intervalles  
Qu'il faut aux jours d'été l'aigre cri des cigales,  
L'épine à mainte fleur; que c'est le sort commun;  
Que ce serait pitié d'écraser la cigale;  
Que le trop bien est mal; que la rose au Bengale  
Pour être sans épine est aussi sans parfum.

Եւ գառնան անդրէն ահա սիրատենչիկ քո անդամունք,  
Ծընողք, Աստուած, տիք մանկութեան, սէր, հայրենիք, աղատութիւն.  
Քընարն՝ ում պէտք են զարթուցման, թատրըն՝ կարօտ նորոց կենաց.  
Նարոյէնն, աստուածն այն՝ ոյր լինիցիս գու քահանայ,  
Արքն աւաղք՝ արհամարհանք ժամանակին յոր ծընանին,  
Հանդերձելոց դարուց կրօնք.

Բ

Աղէ, օն, դուք թըշնամիք անուան խւրում, ամբոխ ունայն,  
Ըսպառեցէք ըղիանձարով խւրով ըդշունչ ձեր գըլխովին.  
Սիշտ ձեռն ի գործ նոր ի նորոց արկէք. ոչ դուլ, ոչ խէթ խըղճի.  
Օ՞ն, անդրէն ըսկլսարուք, հըսկեցէք ցանդ, եւ անդադար  
Թաւալեցէք ըղժայու ձեր, զերկ ձեր այսրէն կատարեցէք,  
Նախանձնոք . . . Խնքըն քերթող՝ երդէ, նընջէ եւ երազէ.

Զայն բարբառոյդ որ սըրեալ շառաչիցէ որպէս սուսեր,  
Ե ձայն մի յաւելեալ ի շոխնդ զոր նայն յարուցանէ.  
Դաշնակութիւն իմն են փառք՝ բիւր ցիր եւ ցան արձագանդաց,  
Պարք դիւաց, աստուածայինն երդակցութիւնք, զուարթնոց նըւազք,  
Զերդ շաշիւն զոր հանեն ի հրապարակս հասարակաց  
Արշաւասոյը կառաց հոյեք :

Խնքն ըղձեղ ճանաչէ ոչ։ Երբեմն ասէ թէ կարօտին  
Աւուրք ասմարայնոյ դըմուարալուր ձայնի ճըպւանոյ,  
Եւ փըշոց՝ յորով ծաղկունք, թէ այս է բախտ հասարակաց,  
Թէ մեղ իցէ ըզձըպուռն՝ ոտլից կոխան եղեալ ճըմկել,  
Թէ չար է յոյժ բարին, թէ վարդ՝ որ ի Պէնկալ գեղափըթիթ՝  
Թէպէտ զերծ ի փըշոց՝ այլ զերկ եւս է յանոյշ հոտոյ։

Et puis, qu'importe? amis, ennemis, tout s'écoule.  
C'est au même tombeau que va toute la foule.  
Rien ne touche un esprit que Dieu même a saisi.  
Trônes, sceptres, lauriers, temples, chars de victoire,  
On ferait à des rois des couronnes de gloire  
De tout ce qu'il dédaigne ici!

Que lui font donc ces cris où votre voix s'enroue?  
Que sert au flot amer d'écumer sur la proue?  
Il ignore vos noms, il n'en a point souci,  
Et quand, pour ébranler l'édifice qu'il fonde,  
La sueur de vos fronts ruisselle et vous inonde,  
Il ne sait même pas qui vous fatigue ainsi

III

Puis, quand il le voudra, scribes, docteurs, poètes,  
Il sait qu'il peut, d'un souffle, en vos bouches muettes  
Eteindre vos clamours,  
Et qu'il emportera toutes vos voix ensemble,  
Comme le vent de mer emporte où bon lui semble  
La chanson des rameurs !

En vain vos légions l'environnent sans nombre,  
Il n'a qu'à se lever pour couvrir de son ombre  
A la fois tous vos fronts;  
Il n'a qu'à dire un mot pour couvrir vos voix grêles,  
Comme un char en passant couvre le bruit des ailes  
De mille moucherons !

Եւ զի վոյթ : Բարեկամք եւ թըշնամիք , անցանեն բնաւք .  
Ի մի եւ նոյն գերեզման դընայ ամբոխն առ հասարակ .  
Ոչ մի ինչ ազդէ ողւոյ՝ զոր Տէր ինքնին յափըշտակեաց .  
Աթոռք , գաւազանք , գալինիք , տաճարք , կառք յաղթութեան ,  
Արքայականս մարթ է վառաց պլասկս առնել ի բընաւից  
Զոր քամահէ նա աստին :

Զինչ առնեն ապա նըմա գոչիւնքն յոր ձայն ձեր կերկերի .  
Զինչ օդուտ է դառն ալոյն ի փրփրալոյ զխելօք նաւին .  
Անդիտանայ ըղձեր անուանս , ոչ զայնցանէ հողայ բընաւ .  
Եւ յորժամ առ ի խախտել զշինուած զոր նայն կառուցանէ ,  
Քըրտունք ձերոց ճակատոց վըտակահոս ողողեն զձեզ ,  
Նա ըզիտէ իսկ թէ ով ըղձեզ առնէ այսպէս աշխատ :

¶

Եւ ապա , երբ կամիցի , դըպիրք , քերթողք եւ վարդապետք ,  
Գիտէ կալող գոլ ի բերանարդ պապանձեալս միով շընչով  
Կարկել ըղձեր աղաղակս :

Եւ զի միահաղոյն ըղձեր բարբառս առեալ տարցի ,  
Զոր օրինակ ծովուն հողմ տարեալ վարէ յն եւ կամի  
Զթիալարացըն նըւագս :

Ընդունայն լեդէոնք ձեր անհամարք պատեն ըզնա .  
Նատ է նըմա յառնել եւելթ առ ի ծածկել յանձինն ըստուեր  
Ըղձեր ճակատս համօրէն .  
Նատ է նըմա բան մի միայն ի խափանել զանզօր ձեր ձայնս ,  
Որպէս կառք ընդ անցանելն ըզշառաչիւն ծածկեն թեւոց  
Հաղարաւոր մըժեխաց :

Quand il veut, vos flambeaux, sublimes auréoles  
Dont vous illuminez vos temples, vos idoles,  
    Vos dieux, votre foyer,  
Phares éblouissants, clartés universelles,  
PâlisSENT à l'éclat des moindres étincelles  
    Du pied de son coursier!

Avril 1830.

VICTOR HUGO

Յորժամ կամի, լամբարքը ձեր, փառաց պըսակը գերաշխարհիկը  
Որովք ըզանձարսդ եւ ըդ դրօշեալս լուսաւորէք,  
Զաստուածը ձեր եւ ըզտունս,  
Փարոսքդ ալինախըտիղք, ամենասալիւռ ճաճանչք լուսոյ,  
Ազօսացեալ նըսեմանսն ի նուաղագոյն շող կայծականց  
Ոտից իւրոյ նըժուղին:

ՎԻՔԹՈՆ ՀԻՒԿՈ

Ապրիլ 1830

AN SIE

Deine Augen sind nicht himmelblau,  
Dein Mund, er ist kein Rosenmund,  
Nicht Brust und Arme Lilien.  
Ach, welch ein Frühling wäre das,  
Wo solche Lilien, solche Rosen  
Im Thal und auf den Höhen blühten  
Und alles das ein klarer Himmel  
Umstenge, wie dein blaues Aug' !

UHLAND

Ա. Ո. Ն. Ա.

Աչունք քո չեն երկնակապոյտք ,  
Բերան քո չէ բերան վարդի .  
Ծոց եւ ծըղիք քո չեն շուշանք :  
Ո՞հ , որպիսի լինէր գարուն ,  
Թէ այսգունակ շուշանք եւ վարդք  
Բողբոջէին զբարձամբք ու ի ձոր ,  
Եւ թէ ըղբնաւն՝ երկին պայծառ  
Պատէր , գերտ քո կապոյտ աչկունք :

ՈՒՀԱՆՏ

A quoi bon entendre  
Les oiseaux des bois?  
L'oiseau le plus tendre  
Chante dans ta voix.

Que Dieu montre ou voile  
Les astres des cieux!  
La plus pure étoile.  
Brille dans tes yeux.

Qu' Avril renouvelle  
Le jardin en fleur!  
La fleur la plus belle  
Fleurit dans ton cœur.

Cet oiseau de flamme,  
Cet astre du jour,  
Cette fleur de l'âme,  
S'appelle l'Amour.

VICTOR HUGO

Զի՞նչ օդուտ լըսել  
Զթռչունս անտառաց .  
Թռչուն գողտրագոյն  
Ի քոյդ երգէ ձայն :

Թո՞ղ յայտնէ , ծածկէ ,  
Զաստեղս երկնից Տէր .  
Ասալըն մաքրագոյն  
Շողայ քո յաչեր :

Թո՞ղ Ապրիլ նորէ ,  
Զպարտէզն ի ծաղկի .  
Գեղագոյն ծաղիկ  
Ի քո սիրտ փըթթի :

Թռչունս այն բոցոյ ,  
Ասալըն արւենջեան ,  
Ծաղիկն այն հոգւոյ ,  
Սէր անուն ունի :

ՎԻՔԹՈՐ ՀԻՒԿՈ

LA JOIE

Pour une heure de joie unique et sans retour,  
 De larmes précédée et de larmes suivie,  
 Pour une heure tu peux, tu dois aimer la vie:  
 Quel homme, une heure au moins, n'est heureux à son tour?

Une heure de soleil fait bénir tout le jour,  
 Et quand ta main serait tout le jour asservie,  
 Une heure de tes nuits ferait encore envie  
 Aux morts, qui n'ont plus même une nuit pour l'amour.

Ne te plains pas, tu vis! Plus grand que misérable!  
 Et l'univers, jaloux de ton cœur vulnérable,  
 Achèterait la joie au même prix que lui;

Pour la goûter, si peu que cette ivresse dure,  
 Les monts accepteraient l'éternelle froidure!  
 L'Océan l'insomnie, et les déserts l'ennui!

SULLY PRUDHOMME

ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ

Վասն անդարձ եւ մի միայն ուրախութեան ժամու միոյ,  
 Ում արտասուզ կարապետեն եւ ոյլ ըղհետ գան արտասուզ,  
 Վասն միոյ ժամու կարես եւ պարտէ քեզ սիրել ըղկեանս.  
 Եւ որ մարդ՝ գէթ ժամ մի ոչ իցէ եւ ինքն երանելի:

Մի ժամ արեւու օրհնել տայ զախւճն բովանդակ,  
 Եւ թէպէտ զօրն ամենայն կայցէ քո ձեռն ըստըրկացեալ,  
 Մի ժամ զիշերաց քոյց դարձեալ արկցէ նախանձ  
 Մեռելոյ՝ որք չունին եւ ոչ զիշեր մի սիրելոյ:

Մի արբարնջեր, կելով կեսս, Առաւել մեծ քան թէ Շշուառ:  
 Եւ աշխարհ ընդ խոցելի քոյին ընդ սիրտ նախանձաբեկ,  
 Գլուխոյէ զուրախութիւն նովին դընովք որպէս եւ նայն.

Որչափ սուլ արբեցութիւնն եւ տեւեացէ, յըմբոշմնել զայն,  
 Կերինք յանձն առնուցուն զյաւերժական սառամանիս,  
 Անապատք ըղտաղտուկ, եւ Ովկիան ըղտըքնութիւն:

ՍԻՒԼԴԻ ԲՐԻՒՏՈՄ

Negli occhi porta la mia donna Amore;  
Per che si fa gentil ciò ch'ella mira:  
Ov' ella passa, ogni uom ver lei si gira,  
E cui saluta fa tremar lo core.

Sicchè, bassando il viso, tutto smuore,  
E d'ogni suo difetto allor sospira:  
Fuggon dinanzi a lei superbia ed ira:  
Aiutatemi, donne, a farle onore.

Ogni dolcezza, ogni pensiero umile  
Nasce nel core a chi parlar la sente;  
Onde' è beato chi prima la vide.

Qual ch' ella par quand'un poco sorride,  
Non si può dicer, nè tener a mente,  
Si è nuovo miracolo gentile.

DANTE

Յականողվան ըզմէր կըրէ Տիկինն իմ .  
Յայն սակա՝ յոր ինչ յառի լինի այն սիրուն .  
Ընդ որ եւ գնայ՝ առ ինքն ամէն ոք դառնայ ,  
Եւ ում ողջոյն տայ բարախմէ միրա Նորուն :


Այսպէս զի բնաւք ակընկորեալ գունատին ,  
Եւ հառաջեն յայնժամ զիւրեանց թերութիւնս .  
Խոյս յերեսաց նորին տան քէն եւ խրոխատանք :  
Կնձ օգնեցէք , տիկնայք , դընել նըմին չոք :

Ա.մէն խորհուրդ խոնարհ , ամէն քաղցրութիւն ,  
Ծնանին ի սիրտ որոց զբարբառ իւր լըսէ .  
Ռւսափ վաշ այնմ որ զի՞նքըն նախ տեսանձ :

Զոր ինչ ի մեզմ ժըպտելն իւրում երեւի՝  
Զէ մարթ ասել և՛ ոչ պահել ի մըտի,  
Այնչափ ըքնաղ ըսքանչելիք իմն է նոր :



ՏԱՐԱՆ



118

2013

